

թէ մէկ այլ տառենախերսով կան այնպիսի “Հուշ-
բարձրութէ” թէեւ ոչ այնչափ “Եւսունեւ” (բարձր),
բայց քարոզներ դորձեալ զգայի Ամժիիթէասորի
ձեւով շինուած քաղաքն ուրիշ կերպ ուղ չէր
կանոր մարուի իր բնակիչները ծովով գերի հարթա-
թենէն միաւել մերին բարձրաւածումները հանելու
համար, եւ անդացիք զիկնախայակն անասպե-
րութեամբ կիշունեւ ու կ'ելլեն զարունակ այս աս-
տիճանակից գարվէրներէն:

Բայց միշտ նաև անսամազց անցոյ Անեւաստապուի
յազգեախն կամարին տակէն: Այս “Ցաղըթ աման
կամոր” կոչունո՞ւ երիւ կարգ ուիւներու վրայ հաս-
տառաւած կամոր մի է, սրա ճակատին վրայ կը
կարդացուի 1846 թւականի: Այս կամորը՝ յամին
նաևասազց իր կոչունո՞ւ ի յիշատակ Վցնովիչ
կամորն, որ երեւ մեն Անուն ճառատարութիւն հրա-
մանատարի է եղեր:

Թուղար Անեւաստապուին իր աւերակիւրովն, իր
նաւարանունին եւ ծովագերեայ գեղեցիկ շնչերունի
ու փողոցիւրովն մայո նաև: Բաւլվարէն կը համն
զինուարանն երածուութեան ձայնն, ու կը խառ-
նուի մեր շոշենաւի որցին, ապա մեշենաները կը
մանեն շարունակ մէջ, եւ մենք կը սկիզբ կամաց
կամոր մօտենալ ծովային եւ ցամաքային ամրու-
թիւններուն: Ցամարին մարտիցնան եւ ծովու-
զահաւարներն անտարերե աշօք կը գիտեն զմե՞Դ՝
իր ու ամբու ժամահ եղողի յաստիկ գտազալութեամբ,
եւ մէնք բնակնամարդ առանց զունոնց գրաբերու-
կը սահմէք գէպ ի բաց ծով: Օգդ ժամաւար է,
պայծառ աստեղաբարտ երինից վրայէն, գիշերային
թագուհին իր մեղմ լցոր կը ափու շնեղն գաշօնն
վրայ: Մէկ կոլեն՝ նեւաստապուին հնագնէն հն-
ացոյ լցուներն, եւ միու կոլեն՝ նախաղել աչա-
դին տարածուութեան վրայ փափլացող լուսնին ճա-
ռագայթները դիտելով մացինքնաւայրին վրայ,
մինչեւ որ ծովային թէեւթէ զիտիւն եկու ծո-
նրացա փափիօրն մեր արտեւանանց վրայ, եւ
հանգստեան պէտք ոգացուց մէզ:

(Ըստ Անոնիւլի:)

Կ. ՏԻՒՐԵԱՆ



ՀԱՅՈ ԵԽ ԳՈՒՑԵՀՈՎՈՎԵ ԿՈՌՍԵՐՈՒ ԺԱՆԱՊԱ-
ՀԱՐԴՈՒԹԻՒՆՆ ԴԵՊ Ի ԱՄՄԱԼԵԱՆ ԵՐԿԻՐԸ՝

Զգուած այս խորհրդաւար հրապարներէն,
որոնցուն Ամիրիկէ այնչափ բազմաթիւ անձինքներու
վրայ կ'ազգէ, եւ անդշացիք արշաւա-
սէններու Սոմական երկրին մէջ գտած որուա-
կան յաջողութիւններէն հրապարուած՝ 1893ին
Նոյեմբերի սկիզբը ճամբար ելանք գէպ ի ափ-

¹ Աներոյ շատ հետարքրական յօշուած, որ
թարգմանարու յառաջ կը բնեմք, կամ չզոյսի գրի ար-
դիւնքն է որ լոյս տեսաւ յանորդ թէրթին մէջ: Մի-
թևինանց ու կամարական յօշուածը թէրթին լինեած է:

բիկէի արեւելեան եղինը, ուսկից 1894ին
Ապրիլի միջին անվան եւ դարձանք:

Մեր արշաւանքին նպասակն էր որսի ու
արկածներու խնդիրը, որուն կընկերանար կա-
րելի եղածնին չափ գիտութեան ալ ծառայելու
փափաբը:

Անցած ամառւան մէջ արդէն Ալի Խար
անուան Սոմական կարաւաններու ամենալաւա-
ռապանդիրի (ապաւան) մը ծառայութիւնները
մէզի ապահովութիւնը, որ Ասէն ու Պէրպէրա
մէզի համար մարդիկ վարձեց եւ ուղարկեց
երկվարիկ գրաստաններ գնան պատրաստեց, մինչ-
դեռ ես: Լատրու Քէմէկ (Page) գնդապետէն
ամենասիրածիր աշակցութիւն գտնելով՝ այս-
պիսի արշաւանքի հարկաւոր բազմագիմի պի-
տայշները հոգացի: Նոյեմբերի 3ին 1893ին
Լցար Կմերադորոյ, շոգենաւով հեռացանք
թրիեստ քաղաքին:

Այս շքեղ նաւով ըստ ճամբորդութիւն-
նիս շատ հեշտալի էր՝ ի մասնաւորի Սուէկն
անցնելն վերջը: Անզ, ապալեր ծովախնայ
լենաստիններուն, որոնք աշէն ձափին մէզի ըն-
կերացան էին՝ յետախաղաց հեռացան լուսէն,
եւ քիչ ժամանակէն գտակը զմէն լցնաստա-
րած, թիւկապցոյտ, արծաթի կոհալիներով ծած-
կած և կարմիր ծովակն վայ: Տօթակին ջեր-
մութիւն մը կը սիսի զգակի ըլլալ: Ամէն կորմ
կը տեսնուն ճամփորդներ զանազան թիկնա-
թուններու վրայ անցաց երկնցած: Ամէն բան
գնոյ մէջ կը ներկայանայ: Ողորկ ծովին որուն
մակերեւութիւնն վրայ արեգակն փայլքը կը
փողփողն, նաւու՝ որուն վրայ շարժում մը չէ
նշարուիր եւ որ կիցիչ արեգակն պաշտպա-
նուելու համար աղիտակելներ վրան առած է,
ինպատ նաեւ վերջնոր թափիները՝ որոնք ան-
հոգ կը մրափեն: Մի միակ պարագան որ կը յի-
շեցնէ մէզի թէ ստեպ գէպ ի հարաւային լոյ-
սութիւնը կ'ընթանակն՝ է մէքենային խորածայի
խննուածը ժխտն, եւ շշուկը նաւացուուկն պա-
տառուուղ աղախառն ալիքներուն, որոնք երկու
կողմանէ կաթնախթոյր փրփրակէղ յորձանքնե-
րով կ'անցնին:

Ցանցան շոգենաւի կը հանդիպինք: Գեղշ-
փիններու վատաներ, որոնք իրենց զիթիկանման
շարժաւաներով ասէնելով կ'անցնին, եւ ասս անդ
փորիկ, արծաթափայլ, թուշտուն ձկուններ,
որոնք խցանալով ալիքներու վրայէն կը ասանան
վայրինական նոր կեանք մը կը ներընեն օրուան
մնակերպ միօրինակութեանը:

Բարեբաստիկ դիպուած մ'ուղած է, որ
Պ. Յովս. Մէնկէս (Menges) ծանօթ ճանապար-
հորդը մեր ուղիքիցներուն թույն մէջ գանուի,
յորում ոչ միայն Համակրելի ու հետաքրքրա-
կան մարդ մը ճանցայ, այլ նաեւ մեր մօտա-
ւոր ճամարդութեան Համար լւս խորհրդակից:
Պ. Ենկէս էր նշնչակէս որ սիրաբար Հարգուեց
ինձիք քանի մը գործնական տեղեկութիւններ
ժամացոց ու կողմացոց միջնորդ ուղեգի՞ն
ստուբրագիբր հանելու մասին, ինչպէս երբեմ
կորոտո՞ն քարդումի մէջ անձամի սորվցուցած էր
իրեն, և այս պարագային պարտական եմ որ
կըցայ մեր ըրած ճամբառ ուրուադիմք Հանել:
Հարաւէն զիմո՞ն քաղցրացոնչ սղիս մը ոդեւ-
որեկո՞վ թէթեւ ասաց կը շիմ նաւուն անջպաւտ-
սերը. — Նշան մը՝ թէ կարմիր ծովուն ելց դրան
կը մերձնանաք:

"Պապէլ - մանսէպպն նեղոցը կ'անցնինք
եւ չնդիի ովկիանոսին վրայ կը գտնենք զմեզ:
Անզ զլացիներէն գրաւած րէրիմ ամսյի կղզին
հարսիր ծովու բանալին աշ կործը կը մայ, եւ
մեր ընթացքը Արաբիաի ցանկին երկայնու-
թեամբ կը շարունակենք, որ իր գեղագործու-
սայրաւոր լւսութափանութեամբ մեր անհակողմն կը
այսուու ի՞հէ ետքը կը մանենք Ատէնին նկարա-
գեն ծովածօցը, ուր Իմիկոնորուն, այշեմբեր
12թ իրիկուն հայրիսն կը նետք:

Ավել Խար իր ներկայութիւնը կիմացընէ :
Գեղեցիկ սեւամորուս Սոմալիացի մը խրոխ կեցուածքով, քիչ մը վայրենի բայց համակարելի դէլով՝ սպիտակ՝ “գոպէն”, Նկարագեղ ձախ թիկուարիի վրայ նեսած, աշն ու մէկ կիսարանցն մերկ : Մեր ուղեկիցներուն Հրաժարեցաւ տառ վերջը, Ավել Խարի ու քանի մը ուղիղներու օգնութեանը մեր աղին անոր մակոյկը՝ ոչ առաջ խանագանչ աղաղավներու, փափարդրցնիք . Եւ քանի մը շոգեշարժներու թիւագցն մարմիններուն քովին անցնելով՝ մթազգ ած ու լինի մանարախորչէն Նաև ցիկն գէպ ի քարափը, որ հետաւանց իր լուսասփառներուն երկայն ու գողորիկ աղեղովը ճանաչէլի էր արդէն, Եւ մաքսատան քովը ցամաք ելունք՝ Ըստարձակ պատշաճամբ վրայ՝ որ ման էր մեր իշխվանին, ուր մեր Դէկէիք ու օծէնէլ Հայրենակիցներուն երբեմն թթած մենեսակիտերուն մը բնակեցանք, Ավել Խարի հետ մինչւր իշխերուան խորըր նասաւն մացիկն՝ յօրինելով՝ մեր Սոմալիան Տամրորդութեան ծառափիները, Մեր փափաքն է Հարկէյցայ ու Խիլմիթի վրայէն Վեպափի Շէպէլի երթալու, նաեւ առ կարեւըն այս գէտն անցնի Եւ Առուիհան-

ନେବେ ମାକୁଳିବିନ୍ଦୁ ନେବେ ବ୍ରତ୍ଯଗ୍ରହ ମନ୍ଦିରୀ, ପ୍ରତିନିଧି
ମେଂ ଜ୍ଞାନନ୍ଦପାତ୍ର ନେବେ ଅପାଵିନ୍ଦିନ ବ୍ରତ୍ଯଗ୍ରହ, ଆପି
ନୁବେ ରୁଷ ବିନୋଦମାନ୍ ଜ୍ଞାନଲୁଚାଫିତ ଲୁନାପୁଣ୍ୟି
ଦ୍ୟଅପର ଫାନ୍ଦି ମ୍ରଦୁ ଦେଶପାଶିଗି ମହିଜିନ ନାନ୍ଦାବ ନେବେ
ଦେଶପାତ୍ରି ପ୍ରାୟେଇଁ, ଫନ୍ଦାପାତ୍ର ରକ୍ତେଷ୍ଟ ପାତ୍ରି
ଫରୁଲିନ ମନୀ, ନାନ୍ଦାପାତ୍ର ବ୍ୟାପ୍ରେଣ୍ଟ (Swayne) ମନ୍ଦିର
ଜ୍ଞାନାପାତ୍ରିନ କୌଣସିନ୍ ହୁଏ ଜ୍ଞାନାନ୍ ବ୍ୟାପାରିପଥ, ନେବେ
ପନ୍ଦିତକ୍ରୀତୀ ନେବେ ଲିଖିତମାନ୍ ଜ୍ଞାନାପାତ୍ରିନ କୌଣସିନ୍
ନେବେ: ଉପାଲିନ୍ ବ୍ରତ୍ଯଗ୍ରହ ମହିଜିନ ଫାନ୍ଦି ଫାନ୍ଦି
ଜ୍ଞାନାନ୍ ବ୍ୟାପାରିପଥକ୍ରମ କେବଳେ ନାନ୍ଦିନ ଦ୍ୟଅପର
କୁଣ୍ଡଳ ବ୍ରତ୍ଯଗ୍ରହ ନେବେର ଜ୍ଞାନାନ୍ଦାବ କେ ବେ
ବ୍ରତ୍ଯଗ୍ରହଙ୍କ ପରେ ଅନ୍ତରୁତ୍ତମାନ୍ ବ୍ୟାପାରିପଥ କେ ପରିପରି
ନେବେ: ଉତ୍ତର କୁଣ୍ଡଳ ଦେଶପାତ୍ରି କେବଳ ପରେଇଁ
କୁଣ୍ଡଳ ବ୍ୟାପ୍ରେଣ୍ଟ ନାନ୍ଦାପାତ୍ରିନ କୁଣ୍ଡଳିନ ନାନ୍ଦିନି: ତର ଜ୍ଞାନାନ୍ଦିନି
ମନ୍ଦିରିମେ କେ ମେଂ ଆମ ମାନୁଷମାନାକାଲେ ମହିଜିନ ନାନ୍ଦିନ ଜ୍ଞାନାନ୍ଦିନ
ମାନ୍ ଜ୍ଞାନାନ୍ଦାବ କ୍ରମାବ୍ଦ କ୍ରମାବ୍ଦ, ପରିଚ୍ୟବେତ୍ରେ ଅନ୍ତରିମ
ଫିରିବ ମାପାନ୍ଦି, ମ'ପିନ୍ଦେବାନ୍ କେ, ଅପ ଉପରେଇଁ ନାନ୍ଦିନି
ନେବେ ଜ୍ଞାନାନ୍ଦାବ ମେଂ ତାକାରୁତ୍ତମିନ ମ୍ରଦୁ ନୁମାରିବୁ
ଏବଂ ନାନ୍ଦିନିର ଅନ୍ତରୁତ୍ତମାନ୍ ବ୍ୟାପାରିପଥ ନେବେ: —

Երբ հրաշէկ արեգ ավն այս խոպան, վայրենարար ցաւատեալ ու Հրազդիսյին ծովզղերեայ երկրին վրայ իր չերմութիւնը կը վետու, ստուգին համցական գրոծ մը չէ ամառուներ պարպել, իդրագաւորել, գնելի կարճ արշաւանք սկսել յայտա ամէն կարեւոր քայլափոխ առնուլ: Անոր համար Ատէնի մէջ այս երեք օրուան դադարը փորձ մըն էր մեր համբերութեան ու բարեմայն զուարթութեանը, եւ ուրախ էնիք երբ զոփիկ երեկոյն ներս կը կոխէր, զոր սովորաբար Ատէնի կուսակալին՝ Խոփ զօրապետին մեր ձեռնարկութեան սիրայօժար տածչին եւ անոր սիրայիր ամսնանց քովը կ'անցընէկիք: Երբ այցելութեան գարիկնե անոր՝ բաց ի Սպարոցի խոսական իշխանէն, որ իմբրէ ծափական սպայ՝ երկար ձանապարհ հոգութիւն մը սկսելու վրայ էր, հանդիպեցակը հօննաւել, Զեքրի (Cecchi) ձանապարհորդին, որ Ատէնի իսկամահան հիւսատուն է: Հետաքրքրական է մեր ասկէ 3/4 չափ հեռու քաղաքամասին ըրած այցելութիւնը: Անգլիացիներէն The camp կոչուած Ատէնի այս մասն կը կազմեն վաճառառանելոց մը շորջն եղած քանի մը փողոցներ, ստափակ յարկերով անցորդ խառնարանին մը վրայ զետեղած հաւաշէն աներ, ուր կ'երթցուով քարածայու դոնէ ու կրծէ մը: Զօւարձմանալվ զննեցնիք այս տեղուան շուշային մէջ հնդիկ վաճառականներու եւ Արմագիացիներուն կապագական եւանդուուն պարտուկը: Կոշեմբեր

15ին իրիկոնը մտակը Perim Coal Comp. ի վերաբերեալ “Ծէյխ Էլ-Պարտուու փոքր շոգենաւը որ մեղ, քանի մը պատեղեց վարձած մարդիկ եւ մեր բազմարեռն աղիքը՝ թէեւ շըջան ընելով, Զէյլայի եւ Պուլարի վրայէն դէրպես պատի տաներ:

Մարդ Արեւելքի մէջ ամէն բանէ յառաջ համբերթին սորվելու է, որովհետեւ այս տեղուան նշանաբանն է “կամաց կամաց”։ Այս պատճառաւ մեր փոխանակ երրորդ օրւան չորրորդ օրը պէտքերա հանձնելուն վրայ չէինք կրնար զարմանալ։ Դրովը բարերախտաբար մեծ մասամբ հանդիսան էր, բայց նաև ալուցքէն բուրղ գարշահտութիւնն այնպէս անտանելի, որ երկուքնեւ ալ այս նշանաբոր նաւարկութեան վերջանալուն մոտ ծովախտ բռնտելու վրայ էինք, որ պարագագին մեր միշտ Հարբած փորթ թռւկացիք իոն հիմքիցին պատրաստած սարսափելի կերակուրներն ալ իրենց կողմանէ նպաստած են։ Զէյլա ուր 16ին խարիսխ նետեցնիք, գացինք կէս ժամ հեռու եղող Մոլո եւ այց եւ լանք հնտեղաւան Քօք (Cox) կառավարչին, զդր գդբախտաբար շերմէ բռնտած անկողնոյ մէջ գտանք։ Սակայն եւ այնպէս շատ միրով ընդունեցաւ զմիզ եւ անոր մանկամարդ ամուսնոյն միջամտութեամիը շատ հաջոյական եղաւ մեզի մեր այստեղուան ըրած կարծատեւ այցելութիւնը։ Ինքը զմեզ պարտցուց, ցուցոց մեզի պնի քանի մը կաւեայ խութերն ու վասնները, որոնցմէտ բաղկացած է Զէյլա, ետքէն շուշան եւ յատուկ տել մը ուր երկիր ներսերն իրենց կարաւաններով կեղոլ Սոմնիացիներն զէնկերնին ցվերդարձ զետեղել պարտական են։ — Հետաքրքրական զննանց մը լի ամէն տեսակ նիզակներով ու գանահներով։

Զէյլա՝ որ իր մուտքն արգելով բռնտի խութերու պատճառաւ իրեւ նաւահնախտ նշանաբորութեան մ'անկարող է բարձրանալ, եւ իրեն։ Հանդիպակաց Գաղղիքացոց Օպրէն շատ վրա է, աւազուտ ցամաքալեզով վրայ կեցած եւ երկու կողմանէ ծովին շըջապատած է, որ տեղատուութեան միջոցն շատ հեռու քաշուելով յերեւան կը հանէ միմրագյն պակասառն յատակին անահման տարածութիւնները, որոց վրայ կտցան ու խեցգետինը կը թափանին։ Դէպէ ի հարաւակողը տեսանելի է կարմրագորչ անապատ մը՝ հեռուանց երկայնաձիկ լեռնագտիներով շըջապատած, որոնք իրիկունները գեղնկեկ երկնքէն անշատելով ուրցոյն պատկեր մը կ'ընծային։ — տիսուր

ընակավայր մը գալարագեղ Անդղից մէջ զարդացած երիտասարդ տիկնոջ համար Տեր իրիկուն դէմ շոգ ենաւին բացած վերաբարձ՛ ցամաք ելելուն նման հէտապնդ չէր, որովհետեւ տեղատուութիւնը սկսած էր արդէն, եւ նաւակի որ զմեզ շոգ ենաւին պիտի հասցընէր՝ Մոլուն 1000 քայլէ աւելի հեռու մեզի կը սպասէր։ Ամէն մէկելունի ամուսնու բազմած չըսը Սոմնիացիներէ խոնաւ ու փսփորածին ալիքներու մէջն տարու եցանք, որ արշաւանքը քիչ մաց ակամայ լոգանքով պիտի վերլանար։ Ցաղըդ առուուն աղիսամալըս զետեղելն ետեւ ժամը 10ին մօտ խարիսխները վերցուցինք, եւ իրիկուն ժամը 8ին գտակի զմեզ Պուլարի անջեւ ուր օմագանքին։ Այս քանի մը կաւեայ անէ բաղդացած բնակավայրը նաւակայր մը չունի ու որ պատճառաւ՝ միայն լւաւ օդով կարելի է անոր եղերքին մօտենալ։ Վըսուի թէ հասկէ (tionsun) ցամաք ելլեն օրերով անկարելի կ'ընէ։

(Հարաւակութիւն)

Հ. Ա. Վ.

Թ Ղ Յ Ա Կ Ց Ո Ւ Խ Ի Թ Ի Խ Ն

Ք Ե Ն Ի Մ Է Ք Ա Զ Ո Ւ Խ Ի Ը Ն Բ Ք

Անցեալ 1894 թ. ամառը՝ ես ճանապարհուցեցի գէպ ի կիեվ, որց համալսարանում գտնեամէտ կիւլի կենդրուական դիւանասութը (Պենտրալնայ Արքին)։ Վերջինս բաղկացած է քանի մի ընդարձակ եւ գեղեցիկ գահիններից, ուր առանձին խնամքով պահպանի նիւթեան հարաւային իրուսիայի հին գարուց մնացած անհուն եւ բազմահատոր գրաւոր յիշասակարաններ։

Ցունիսի 4ին ճանապարհ ընկնելով Մոկվայից, ինձ արգել ժամնեցի կիեվ։ Այդ օրը տօն էր, եւ համարած փակ և սաստ միայն հէտեւեալ օրը նյոյ համալսարանի հայ սասոց շապեա Պ. Սոլոմոն նղիազարեանցի ուղեցութեամբ գիմեցի գիւանառու, ուր յարգելի հայրենակիցն ներկայացրեց ինձ պ. գիւանապետին։ Պ. կամանինը, — այսպէս է գիւանապետի ազգանունը, — իմանալով իմ գալստեան պատճառը, սիրով ու յօժարութեամբ ընդունեց ինձ, տարաւ մի առանձին սենեակ, ուր հրամայեց բերել ինձ համարցանկացած հայերէն մատեան-